

Ժերեն իրեն կազմին ու խառնուածոց
համեմատ կը պատահի որ մին այս ինչ
ներքին կամ արտաքին պատճառաւ
կամ ճնշդեան ու սերնդեան ինչ ինչ
հանգամանելիութով իւր մէկ կողմը ջր-
ջերուն այս ինչ մասը կամ գդայարան-
քը տկար կը լինի . ահա այնալիսոյն
նոյն կողմը աւելի շուտ և աւելի շատ
կը վնասուի . զոր օրիսակ , ոմանց ծըն-
կերը կը բռնուեն , ոմանը սասամզրի
շատ կամ ճնշում կ'ունենան , որ եր-
բեմ այնչափ կը զօրէ , մինչեւ ուշա-
թափ կ'ընէ զմարդ . ոմանը ականջի
շատ և կամոց կամոց մինչեւ իսկ իր-
լութիւն կ'ունենան , ոմանք աչքի շատ ,
կարճաւուեաւթիւն և կաւրութիւն
կ'ունենան , և այն : Աւրեմն երբ կը
տեսնէք որ յայսնի հեշտասէր մի այս
ինչ կամ այն ինչ վնասը չէ կրած , քը-
լոյ որ երիբայիք , նա անշուց ուրիշ
չարիք կրած է և կը իրէ , թողունք
այն ներքին վշտերն ու ծածուկ տա-
ռապանելիները , որք չ'ն երեւիք , զորս
ինքն միայն կը զդայ . բայց որպէս ով
իւր սիրած կուռքէն ջը բամնուի , որ
պէս զի իւր ողաշոած մոլութենէն ջը
զատուի , բնաւ չուղէք որ այն ցաւե-
րին անիէ յառաջ նկած համարի . այս
պատճառաւ ընդ հանրատիւ անուղղայ
կը համարուին նոքա , որք իրենց յանցան-
քը յ անց մնք չ'ն համարիք և երբ ուրի-
շ'ն յանդիմանուեն , կ'ուրանան և ար-
դարմանը կը ճգնին , կամ այլոց յան-
ցանքը ներկայացնելով իրենցը խափա-
նել կ'ուշատուն , նաև նոքա , որք ի-
րենց աղջութեան համար իրաւո-
կ'առնուն բայց չ'ն պահէր , առաջն
յանց անքնին կը մոռանան և կիրքեր
նին կը յաղմէ իւրեանց օգտին , այս
ոփսիներն շատ անդամ կը զբրին և
յաճախ կը մեղանչեն ըստ առածին
թէ , « Անողանքը մոռացողը կը սկսի
նորէն սիսովիզ » :

(Եղբայրականին)

Տարեմուտին օրը հետեւալ նրկու-
մառերն կարգացուեցան յառ անդա-
ւորաց կողմէն ՚ի նշան որդիական եւ
բախտագիտութեան , զոր ՚իքաջալեւ-
րութիւն շարադրովաց կը հրատարա-
կեմք : Առաջնինը Պատրիարքարանի մէջ
կարգացուեցաւ , ուր երբ ըստ սովո-
րութեան թէ միաբանական Աւատոր
և թէ ժառանգաւոր սանունք զինի ա-
ռաւուեան ժամերգութեան գնացին
ու խառարաց խուռան բազմութեամբ ,
իսկ երկրորդը վարժարանին մէջ .
երբ Վանա . Ա. Պատրիարքը հայրա-
բար այս ելաւ ժառանգաւորաց , որհ-
նեց և բաջալերեց զանոնք ազգու խր-
բասներով :

ԱՄՆԱՊԱՏԻՒ ՄՐԲԱՉՈՆ ՀԱՅՐ

ԵԿ ՎԱԽՄԱԽՈՀ ՈՒԽԿԵԳԻՐՔ

Այսօր մարդկային աղդի վրայ արտաքոյ կարգի
եւ առվարկանին գուր շարժում մը կը նշանուի .
ոյսօր ազգերը եւ համայն բնութիւնը նոր կրամքը
եւ նոր ողի կրթունուն . սուբնիւնն լուսաւորը՝ ա-
րեգալլ դոցցն սովորականն աւելի անապարանաց
մէջ կ'երեւէ մզդ նոր ու աւետուր համար . վըքա-
սէն մայրական եւ հայրական կոչումն ընդունող ա-
ման ոք ձեռն ՚ի ծնութ ժամդ մասման մզդ կ'ուրեւն .
նորա որք իրենց մայրական եւ հայրական պատոք-
ըն ըստ ամենայնի կառապած են , այսինքն իրենց
դաւակունքը կրթած են , ուրաք եւ զուարթ են . եւ
ասոր հակառակ կը ամանմէ լուսմք մը մարդիկ եւս՝
որք ամեն հոգ եւ մասմանք ՚ի բաց թուղթի որ-
պէս թէ այսօր իրենց կինաց միջպէն է ուրախութեամբ
կը հայտան եւ կը պարէն , եւ զուարթնեամբ կը
երեկոն : Ասկայն այս ամեն ուրախութիւնը միայն
արաւուն է , առքա իրենց խոնի հարուանմերէն մըս
կը ամենուն ցարացար . վահ զի ճանաբար ուրախու-
թիւնը միայն արաւուց կառապան մզդ է և ոչ ոչ
այլուր :

Այս ամենուն պատճառը յայսնի է . այն է հին
արաւուց դաւակունքը , որով նորոյն յօջողութիւնը :
զորցն այսօր որ 1873ի վերջին եւ 1874ի առաջ
զին օրն է . ամեն մարդ , ազգ եւ ազմիք . եւ ամեն
ակրանթիւնը կ'ընց գործոց շարունակութիւնը թալ-
լով անց լոյն վրայ ամիսարդ մի կը ձգն . կը զիսն
եւ կը քննին անց առը թէ արդեօք ինչոր ու անցաւ ,

արդի առջև առջիւնուո՞ր եղաւ իրենց համար, թէ առջարդիւն, ոյս հարեւանցի աելնարկով մէկը կը տեսնէ, որ իրեն համար անցնալը առարդիւն եւ անօգտակարութէ, ուստի իրենց փառաւուու կը խորհի նշրկյան եւ ապարացն արդիւնաւոր առնել, ուրիշ մը կը տեսնէ, որ թէեւ անցնալը բարդութիւն անօգտակար չէ գընացր, այսու ամենայնիւ պիտիք եղածին չափ չահանգու առնելու համար, նոր միջազներ եւ նոր հընալքներ կը մասածէ, մէկ խօսքով երրորդ մի եւս հանցիստ խոչվու եւ ուրախ սրբու կը տեսնէ որ ժամանակը, ըստ թէեան Ազգային մարդունց տուած առանձ ըստ ամենայնիւ առանձատուին կամաց համեմակի գործ գրած է, ուստի պատապին բարեմատվածիւն մէր կ'առաջըէ առ բարձրմատն, որ իրեն օդինց ժամանակի բարյոք կիրարութէան մէջ :

Ալոր՝ եթէ հարեւանցիք ամենաըլ մը այսպար ող տառեշտէ, անչուշտ նըգաւաննին տեսութիւն մը տառաւ ել եւս օդասկար պիտի ըլլայ, հետևաբար եւ կարմար. վասն զի տուր ակասողութեանը պիտի տեսնամք, որ շատ մը ազդէր անցրեցն մէջ ժամանակին համեմայն դործելով հակայքաբայլ յառաջազինած են, իսկ շատուր ընդ հակառակին անփոյթ գտնուի լով ժամանակին որընթաց կառքին անտեսյ տակ մնացած են, որպէս յիս մնացած են փոխանակ յառաջազին մնալունան, պիտի տեսնամք, որ ունանք կանչնած են եւ անանք դղորած. ունանք դռած եւ ունանք կրորասէ են. այս ամենը տեսնալով, անչուշտ ցարու անփոյթ գումառողներն զգաւառնալով լովիտի ջանան համինթաց մինչի ժամանակին, որպէս զի նորա ուրախ եւ աւերի հառածոց տակ, ընկնան:

Սի եւ այս ան թէամբ, որ թէեւ իմ հասալիք
Եւ պատկին անզատացմ, բայց իրոք մարդոյ, իրոք
Հայ-Աղջէն յշտին անխռտի մը առաջին պարագառ
րութիւնն է, կը դանձմ ար՝ 73ը մեր աղջէնն համար
ոչ մրցան անօդուու եղած է, այլ եւ կարի վանագույր,
վառն զի անիրարանութիւնն ըստ ոդին, որ Հայ-Աղ-
ջէն հայութաց տունը կրծքան՝ ցի, որ Հայկաբանց էւ
խանութիւնն ակնուալ մինչև Խարբենանց առարանը
թագառուութիւնը ամսն բան կրծքաննեց եւ վշշա-
ցոց, եւ Հայը ընտ սորուս աշխարհի վաշուու նաևն
դրսեց, 73 ին դաշնալ միւսու իւր կործանիք էւ
արգամնին դոսեցեն, մասս շատ Հայ սրամնու մէջ,
որոնցինը ամրագլ ապկի խաղաղութիւնը խռովեց,
շատ բարձրականց մէջ թշնամութեան որոնն ցանցց
ընտանիւնն հարկաց մէջ տիրոջ անդորրութիւնը ուր-
ասահալած ըրու, նուրիսկան եւ որբազն աւդիրու,
Առածոյ էկողեցայն մէջ Հայը հայուն զի՞մ դուրը
աեց, եւ ադն, եւ ադն:

Անուշակցական 73 թուարմանը այս քառակի ամեց ք'ըլլ և դեպքելը արդարին պատճենաթնուն մշան հաջողի և մորթանած ու առ էին ուիրի գրառան, ո

բան համար չեմ կարծեր որ ապագայ ուղղունքը ի-
բան նախնաց վերայ զովածիւ խօսի . վասն զի ճշ-
մադտութիւնը եւ առաջիւնը իշարմէ որոշելու հա-
մար շատ պիտի տաղնապիւ :

1873 թթուականին կարծես թէ ասքող մեր տղ
դը հոգևակուսալ նուռու արէս ծվեցաւ . քանզի ան
մարդանու թւեան միրկայոց վաշողիները ամենայն բնչ
վը ՚ի վայր յուշ-դին եւ ընկըմ-լու աստիճանին
թերին : Թերեւս մըր այր տարօրինակ բայց նախրա
խոսքներուն դէմ առաջկունէր ըլլան որ , ինչու հա-
մար 1873 թթուականը պայչափ սոսկալի եւ լինուա-
կար կը նկարագրես . միթէ չարժումը , յուզումը ,
աւգի մը կործաննում կը պատառաւնո՞ն նշանրիտ է որ
ըստած է : թէ չարժումը յառաջադիմութիւն է , ուս-
կայն սկսուք է մասաւել , որ յառաջ երթազուն աղ
չարժում կըսուի , յետ յետ գնալուն ալ , եւ չեմ կար-
ծեր , որ այս երկու տեսակի շարժմանց անհուն տար-
բերութիւնը չը գիտոց մը ըլլայ . առաջն շարժ-
մանը ժամանակին համեմթաց կը լինի մարդ , որով
շատ ազգեր անհշան դիրք մը . մէծամէծ բարձրու-
թիւնաց հասան եւ պայծուան հզօր , լուսաւորեալ .
Եւ բարդաւան տէրութիւններն կը կացուանմէն . խակ
երկորդ շարժմանը է , որ մարդ ժամանակի աւերիչ
ժանաց կուր կըլլայ , եւ որովշատ հզօր եւ պիթ-
խարի աղջեր եւ աշխարհ ասաւան տէրութիւններ ան-
կան կործաննեցան , որոց կամ միայն հետաք կը նախ-
րուի ՚ի պահան թւեան . եւ կամ ցիրուց մն բեկորներ նէ-
նուռուած աջապահ այս կամ այս անկիւնն մէջ : 736
մըր ազգի բրած արտօնամբ վերթի տէւակներ էր :

Սամայն այս եւս անուղաննալի է . որ այս յաշ-
մանց եւ ազգայիշտան առաջնապետուն մէջ , կայդն
այնպիսինք եւս որք թէեւ թուով նուու այլ գոր-
ծալ եւ այդքանէն նշանաւոր , որք ամենավե անհանձ
այսօքինակ գործոց իրենց ազգայիշտան նպատա-
կը յառաջ առանձ նկառուցան եւ չնամացին . կը չանան-
եւ պիտի ջանան : Յորոց եւ մին դուք եք Արքայան
Հայր , համաշըք Ա. Ականքիդ , որ առն խոնդուս եւ
արդէլք առ ոչ ինչ համարէլալ առանց յուահատե-
լու . Ձեր աշխարհական գործքի իր յառաջ կը փարէք
՚ի սեր եւ ՚ի շնուռն թիւն Ազգի եւ Եկեղեցոյ , եւ այս
է համարիտ ազգայիշտն իրուում . այսինքն , առանց
վհասակայ ջանալ որ յառաջադիմութեանն եւ լուսա-
ւորութեան թշնամինքն ըլ կարողանան արդէլէ թուալ-
ընք կրանքնէլ , եւ իրեն յաջորդակ նաւումար յառթիւլ
հաջոց առն առաջ բանութեանց . եւ ահա այս մա-
սն գլուխքն կ'առէ Անձներ իր ինսպատականկան
հաւերուն մէջ . աշ Նեկավար վասէ , յորոյ ՚ի ձեռաց
զեակն իսկնէ ալիք , որ հաշմակած ըքանէ զաւադաս-
տան եւ ՚ի հանոյա մրցին զամասափայուն թողու . իսկ
որ ձեռն զգեղիօք եւ ընդ ալիս միցելով առզանիցի՞
և ՚ի հասարեկութեան անը զովիլի է :

Արբաղսին Հայր . Երախտապարտ ուղիքիք , այս համաւոր առուր մէջ չը կարենալով իրենց պարփ երախտական զեղուն զգացումներն թագուցանել Զեր այնավ բարերարութեանց , որ առ մեզ , եւ մեօք առ համայն Ալդին . Խոսնարհաքար իրենց երախտագիւ տութիւնը եւ ուրախութիւնը կը յայտնէն , որ Զեր ազգագուռ կ'նուց լընմին մէկ տարին եւս բարեաւ եւ խաղաղութեամբ անցուցիք . բայց յաստի երախտապարտ որդիք , իրենց երախտադիրական եւ ուրախական զգացմանց արտապայտութեան հետ ուրիշ նը պիրական պարտք մի եւս ունին կատարելիք , այն է չնորհաւորելով Զեր նոր օրս՝ իրենց բազկաց հետ արտունին եւս բարձրացնել առ Խաղաղնամոնն Աստուած , եւ բարեմազթել խաղաղ շատ նոր տարինք , նոյնազն կար եւ կարողութիւն եւ յաջողութիւն Զեր ամեն ազդաշն զործոց :

1874 Յունիս 1 Սարդիկ Սուեդանեան
յԵրապետ Թալանի
Ալմ . Ժառ . Վար .

ԱՄԵՆՍՊԱՏԻԿ ՄՐԲԱԶԱՆ ՀԱՅՐ ԵՒ ԳԵՐԱՊԱՏԻԿ ՏԵԱՐՔ

Ի՞նչ հակագատելոր առարաններ են , որ այսօր ամ ն դիտայի կը ներկայանան . վասն զի կը տեսմամբ շատուն , որոյ երեսաց վերայ ուրախութեան եւ յնծութեան ժպիս մի կը փողփոշի . կը տեսմամբ եւ զամանա , որոց երեսաց վերայ ախուր թախտութիւն մի կը տիրի . կը տեսմամբ դարձեալ շատուն , որոց անուանական հասալը աւզատամ թառաւած եւ երեսուց վայելութիւնը կորուսած եւ չարչուռք անցեալն կը փայեն . Խոկ ընդհակարակն կը տեսմամբ եւ բազմաւոյ ծերունիք մը , որ խոր անյուղան վերայ ակնարկ մի ձեւով կը ժամոր որ թէեւ առուելիք անման անցեր է : բայց ոչ ապարդիւն եւ անպառու :

Ի՞նչ է արդեօք այս հակագատելոր երեւոյթներ րուն պատճառը : Մասկին , այս լուսաւոր համայնքը կամէ , որ ամենայն բարերարդութիւնը եւ թշուառութիւնը կախաւան ունին ժամանակին բարի եւ չարկիրաւութեանն . մի գուցէ եւ այս առուրս առաջարի նուկ երեւոյթներն , այն է ունաց ուրախութիւնը , ունաց խաղաղ գէմքը եւ շատուրուն յուղումը արա հետաւանքն է . առաջարարակոյա : որովհետո կը տեսմամբ անցուած մի անդամն էն , ունաց ապարդիւնը կը համար անցուած մի անդամն էն , եւ ահա այսպիսինքն այսօր գլուխ գետին հաւ կամելով կը հասաչն :

Վայրկեանները եւ անդին ժամերն ու օրերն անզբար դութեամբ վասնած եւ իրենց մասաւոր ու հոգեւոր կարողութիւններն կորուսած կը հառաջեն թէ , անցան մեր վայելուչ եւ մանկական օրերը իրեւ ամեցց հետքեր . անյայսուցան , հայեցան նորաւ իրեւ զեղեամ եւ ծածկեցան իրեւ նաւուց զաշից հետքեր . որ սըլնթաց կ'ընթանայ կուտակեալ ջուրց վրայէն հերձելով Ովկանու լունակուսակ ալիքները : Այս թշուառ արարածներն իրենց անհոգութեամբ ՚ի զուր անցնելով իրենց օրերը նոր կզգան ժամանակի թանձութիւնը եւ նորա անուանալիք լինելը եւ կը գունն վերգիւան նուազը և՛ , զիարչ . վայելուչ աւուրք տիոց , հետ մսհաց ուացու փախեան վաղվաղ ո , նոր կզգան , որ աշխատութիւնը ամեն բանէ տեսլի քաղցրադդյոն է եւ մանաւանդ կազզութիւն եւ միանգամանյն միակ պարտառութիւնն ամրություն տուեալ յԱստուծոյ . այսօր կզգան թէ ո՛չափ հետպացեր են նշանիտ երջանկութեան նաևապարհէն եւ ունայն յոյսերու մէջ մասնը են իրենց կեսանքը . վերջապէս նոր կրգան որ իրենք են պատճան իրենց կինաց երջանկութեան եւ բարելաւութեան , եւ միանգամանյն թշուառութեան եւ ավելջանկութեան . այլ անօդում զգացում եւ զուր սպազաւանք . զի զնաց եւ սահեցան ժամանակի իրեւ շատուեր , սահեցան եւ հոսեցան արարութեամբ քան զհոսան գլուխ եւ խորասուզեցան յախտենական նութեան ծոցը եւ ոչ եւս պիսի վերադառնույ : Այս կորուսալ մարդկանց համար մեծ ու անդարձննելի է , ուստի եւ ամենամեծ շոյցութիւնն ինչպէս կասէ Ֆրանքին . և Շառայլութեան ամեննէն մեծը ժամանակի կի կորուսան է . վասն զի անցեալ ժամանակի ըլ վերադառնույ , եւ երկայն կարծած ժամանակին աչ մէզ համար խիստ կարճ են ո . եւ վասն այսորիկ հետանութեան զարու մեժահանեար ողբներն մին զգալով ժամանակի ալազամահութիւնը եւ . նորա ժամանակութիւնը ազնուական վճր հասած է ամըով , և ի կիր առուուլ պարու է զժամանակին ո . որովհետո կամցնի ժամանակը եւ չեն կատարուեր մեր գործքերն . ժերակասար կը մասն մեր յոյսերն եւ մինչ կը կարծենք թէ զրծ մը պարի տեսմամբ մը , ուհան իսկոյն զմզզ օրհասաւակն վախմաննին հասած կը տեսմամբ մըք է ու կը դարձութիւնը . եղուկ եւ հաջար ափառանոց , ուրք իրենց անզին ժամերն անցորդութեամբ անցուած են , եւ ահա այսպիսինքն այսօր գլուխ գետին հաւ կամելով կը հասաչն :

Այս ամենառու հակառակ եւ կը տեսմամբ զամ մի մերուիկ ուրք ժամանակի ՚ի ըարին կիր արկանելով զրծունաց մզուաց նուն այսասած են զզալով ժամանակին յորգը եւ թանձութիւնը : այժմ կուրախանան եւ կը ցնաւ , եւ ահա այսպիսինքն ուրախութիւնը եւ ցնաւթիւնը իրակրն եւ անուանն է :

Արբազան Հայոց եւ Գելք. Տեղըք. մինչեւ ցայս վայրը լսու իմ տկար կարողութեամս, ջանացի բացասրիլ որ մարդկան ազգի երջանկութիւնը, բարելաւութիւնը, թշուառութիւնը եւ ապերջանմկութիւնը կախումըն ունին ժամանակի բարի եւ չար կիրառութենէն. այն ազգը որ ժամանակը ՚ի չարն գործադրած է, միշտ վաստուելը է. այս հմարտութիւնը կը հաստատէ տիեզերական պատմութիւնը. ուր են Հռովմայեցաց. կարքերդուացոց, Ասորեստանայց. Եղիսաբետոց եւ Բարձրացոց երկրասասան տէրութիւնը. ուր ժամանակաւ ամբողջ երկիրը կը տասանն ցնէն. իսկ այսօր նոցա ազօտ միշտամկենը հազին կը նշանակն պատմութեամ մէջ. նոցա աղեռտալի կործանան եւ կորուուան պատմառը ժամանակի չար կիրառութիւնն է. այս բանը մէր Ազգային պատմութիւնն եւս կը հաւատէ, ուր են Հայկազանց հօր եւ աշխարհակալ թագաւորներն. ուր է նոցա ընդարձակ երկիրը. ուր Աշխակունաց թագաւորութիւնը, ուր Բագրատունաց եւ Ռուբենաց հարստութիւնը, այս ամենն ժամանակի անաշառ հարուածոց տակ ընկան եւ ոչնչացն. այս ամենայն անհնու եղան ժամանակի ոչ բարձր կիրառութեամբ, որով Հայատանի բնակասուն զաւակունք ընդ ափիւս երկիրի ցրուեցան, հետի իրենց հայրենի երկիրն, օտար առողի տակ, առար կիմայի մէջ իրենց ուժը եւ զօրութիւնը կը պատեն, փոխանակ զայն իրենց հայրենաց բարդաւանան եւ իրենց մայրենի եկեղեցւոյ պայծառութեան համար նուիւթու:

Չեմ ուղիւր այս ուրախութեան աւուրս մէջ բոլոր վին անցելցն տիսուր միշտամկօք զենց վասայնն, չնոմ ուղիւր ողբերգակի մը պատմոնը կոստարիլ. իմ սրարտուորութիւնն է ՚ի դիմոց ընկերաց երախտադիտութիւնն եւ չնորհամալութիւն յայտնէլ. ասեայն քանի որ մէր Ազգի անցելցն մէջ ունեցած կորսաւունքն յիշեցի, գոնչ ներկայիս մէջ տեսանամիքիթարական շարժումներն այլ ըստմ հանսուասմի: իսկ որ Հայ Ազգը ցիր եւ ցան եղած է. հմարիս է որ շատերն ոչ մայն իրենց հայրենի երկիրն դաշտած են, այլ եւ իրենց մայրենի եկեղեցին բաժնաւած միփիթարական շարժումներն այլ ըստմ հանսուասմի: իսկ որ Հայ Ազգը ցիր եւ ցան եղած է. հմարիս է որ շատերն ոչ մայն իրենց հայրենի երկիրն դաշտած են, այլ եւ իրենց մայրենի եկեղեցին բաժնաւած միփիթարական խորթացած. այլ սակայն կայզեր եւս մժամացն մաս մը որ իւր Ազգութիւնը եւ եկեղեցն սիրով պահած է, եւ իւր եկեղեցոյ անկախութեան եւ բնանորինութիւնն համար ամեն ջանք կընէ. վասն զի կը խոտանամի եւ համգուած է որ հայրենապարկ հայուն համար սիրոց եւ միութեան միակ կեղծունն է Եկեղեցին, միակ հայրենիք է Եկեղեցին. արտ քանի որ Հայուստանայց Սուրբ Եկեղեցւոյ զաւակունքը այս համարան ունին, ՚ի զուր կը հետամին ազդակութ բռնաւորներն Քիվաստնութեան դիմուած է ու համարական:

Հայ—Ազգութիւնը եւ Եկեղեցին տարի մը եւս անցուցին եւ տակաւին պիսի անցնեն շատ տարիները Պէտք է խոտանամիքը որ այսօր մէր ազգին մէջ մի ուսումնասիրական եռացում եւ յառաջարինութեան շարժումն եւս կը տևանալի. Հայատանի տարածուած զաւակունք զարդարութեամբ յառաջաջինն եւ ըստաւորութեան անբաւ օդուունըն՝ շարժման մէջ են, այս շարժումը շատ միփիթարակն եւ յառաջիր է Ս. Հայը եւ Գելք. Տեղըք, որովհետեւ շարժումը շատ անգամ հրաշքներ կը գործէ եւ աքանչելի արդամափնիր կարառացը. Հայ զաւակաց այս շարժումը, արացոյց մ' է որ իրենց սրափին մէջ տակաւին վաս է իւրեանց երջանկայիշտամակ նախնեաց ուսումնասիրութեան. Ասուուած սիրութեան եւ խմառութեան սուրբ ուստի ուստի ու ուրբ ուրբն. կը կրեն նուքս զիւ եւս իրենց ազգացէն եւ եկեղեցաշէն հարց ուրբ եւ արիստակն ուրբն. ո՞հ իցիւ թէ այս սասաններս երեւակայութիւնը ըլ լինէն այլ իւսականութիւնն. սակայն ի՞նչ պէտք է Երկարյիլ. ահաւասնիկ միակ ապացոյց էք ասածննը ուրբ. Ս. Հայը համեմերտ միաբանական Ուխտիւդ, վասն զի քաջ զգալով որ Հայ ազգին վրկութիւնը կիրթութեան մէջ է, չը նայելով Ս. Աքտուոյս նիփթական անձուկ վրեակինն, ամեն զանողութիւնը յանձն առած էք Ազգին չինութեան եւ վշրակինդամութիւնն հաւմար, ճշմարփա ազգամայրութեամբ ՚ի շինութիւնն եկեղեց ժշշովն էք զմզ եւ մէր մասց ու հոգուց կրթութեան համար ամեն շամք եւ աշխատութիւնն կընէնք անյուահատ եւ նոյն իսկ ըլ նայելով որ ձեր խմամբը եւ քրսանց արդիւնքով անուղներն շատ անցամ ազգանորդ կը ունեւուին. այս ամեն անփախարին վի բարեաց չունիքը ժամանակաւոր աստունքս այլ ինչ ըստց մայն երախտական պարտք կը համբին իրենց խմակցութիւնը յայտնէլ, որ Ս. Հայը տաշը մը եւս մնցուցիք ովշ եւ առողջ հանողեր Ս. Ուխտիւդ. նոյնուին ըլ պիսի մուսանամք այս առողջ մէջ մայնորեայ մազբանքներն առաքել առ Ա. մանակողն, որ Ձեղ շատ նոր օրեր եւ տարիներ շնորհէ, որպէս զի Եւր սրբած ազգային մած գործը եւս առաւել յառաջ տան լու ջանաք, որոց փոխարէնը, եթէ ոչ յատի, անուրակցոյս ՚ի հանդերձելումն կը հաւասարակը, որ պիսի ընդունիք յԱստուծոյ:

1874 Յունիու 1. Խաչադր Սուրբ Հայութեան
Մէնէմէնի.

Ա. Ժ. Ժ. Վ. Վ.